

ՀԱՅԱԳԻՏՈՒԹԻՒՆ. ՆՈՐՈԳՈՒՈՂ ՀԱՐՑԱԴՐՈՒՄՆԵՐ ԵՒ ՄԻՋՈՑՆԵՐ

Ի. դարու վերջին տասնամեակին համաշխարհայնացումը թեակոխեց որակական բնոյթի աննախընթաց փուլ մը: Արհեստագիտութեան հրաշագոր նորարարութիւնները ունեցան կոհակային ազդեցութիւններ եւ յեղափոխեցին մարդկութեան եւ անոր մեծ միջավայրի գրեթէ բոլոր ոլորտներուն խորքային ու որակական ընկալումները, վերահսկողութիւնը...:

Արհեստագիտական նուաճումներու ուշագրաւ օրինակներէն մէկը հանդիսացաւ հաղորդակցութեան բնագաւառին մէջ արձանագրուած յառաջընթացը, որ անհամեմատօրէն յեշտորջեց փոխարաբերութեանց բնոյթը, տարողութիւնը, տեսողութիւնը եւ ազդեցութեան ծիրը:

Հայկազեան Հայագիտական Հանդէսը տակաւ ջանաց առաւելագոյնս օգտուիլ ընծեռուած հնարաւորութիւններէն: Արդարեւ, *Հանդէսի* աշխատակիցներուն հետ կապը եղաւ առաւել յաճախակի, անմիջական, գործնական. երկասիրութեանց մշակում-խմբագրումները՝ անելի բազմերես ու բանակցային. հատորի հրատարակման բոլոր աշխատանքները՝ առաւել ճկուն. յաղթահարուեցաւ տպագիր նիւթի մատչելիութեան սահմանափակումը: Այս եւ նմանատիպ այլ տուեալներ ծառայեցին նոր եւ յաւելեալ ներդրումներու՝ յանուն *Հանդէսի* առաւել բարելաման:

Բովանդակային, խորքային եւ թեքնիք այս հրագործումներուն կողքին, տակաւին կան այլեայլ մարտահրաւերներ եւ հարցադրումներ, որոնք կը հանդիսանան *Հանդէսին* եւ ընդհանրապէս հայագիտական մամուլին առաջնահերթութիւններէն եւ յանձնառութիւններէն:

Արհեստագիտութեան ներկայ հնարաւորութիւնները յաւելեալ պատճառ են որ.- ա) գոյանայ հայագիտական մամուլի ցանց, զարգանայ փոխգործակցութիւն եւ կայանան պարբերական ժողովներ՝ հայագիտական մամուլին խնդիրներուն շուրջ ու որդեգրուին լուծումներ, բ) մշակուի եւ կիրարկուի տպագիր ու թուային հայագիտական մամուլի ռազմավարութիւն՝ անոր տեսականացման եւ տարածման համար, գ) յառաջանայ հայագիտական նորագոյն (նաեւ անցեալի) նիւթերու

համապարփակ շտեմարան, դ) հայագիտական մամուլը կարելի առաւելագոյն միատարրութիւն յառաջացնէ կանոնակարգելով հրատարակման թեքնիք խնդիրներուն լուծումները եւ գոյացնէ համապատասխան 'պարտադիր' հայեցակարգ, ե) թեքնիք այս խնդիրներու հայեցակարգը տակաւ պատշաճեցուի հասարակագիտութեան համաշխարհային հայեցակարգերուն:

Անտարակոյս, այս մարտահրաւերներուն յաղթահարումը պիտի մեծապէս նպաստէ եւ առողջ հող յառաջացնէ քննարկումներ կատարելու հայագիտութեան բովանդակային յառաջադրանքներուն եւ յանձնառութիւններուն համար:

Այլ դիտարկումով դեռեա հրատապ կը մնայ հայագիտութեան լայն սահմանումի լիարժէք կիրարկումը (որուն ջատագով յառաջամարտիկներէն է *Հանդէսը*):

Այս առումով բարացուցական է որ հայ իրականութեան վերջին յիսնամեակի մեծագոյն նորութեան՝ Հայաստանի եւ Արցախի պետական համակարգին եւ անկէ բխած նիւթերու ուսումնասիրութիւնը պէտք է դառնայ հայագիտութեան հիմնական առանցքներէն մին:

Հայկազեան Հայագիտական Հանդէսի խմբագրութիւնը համոզուած է որ գիտական լուսարձակի տակ առնելով այս բնագաւառը հայագիտութիւնը նորոգած կ'ըլլայ իր դերը, ընդարձակած՝ իր սահմանումը, առաւել այժմէականացուցած՝ ինքզինք, եւ արդարօրէն ընդառաջած՝ իր նորագոյն եւ կարետրագոյն մարտահրաւերներէն մէկուն:

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԽՄԲԱԳԻՐ

Անդրանիկ Տազէսեան

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ ԿԱԶՄ

Արտա Էքմէքի (ի պաշտօնէ), Նանօր Գարակէօզեան, Արշալոյս Թոփալեան, Արմէն Իրնէշլեան, Սիլվա Փափազեան

ԽՈՐՀՐԴԱՏՈՒ ՄԱՐՄԻՆ

Սիլվիա Աճէմեան, Ժիրայր Դանիէլեան, Երուանդ Երկանեան, Հրանդ Խառատեան, Մուրատ Հասրաթեան, Հրաչ Զիլինկիրեան, Մկրտիչ Պուլտութեան, Սեդա Տատոյեան, Սուզնն Փեթի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԷՋ ՀՀՀՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ՝

Արծոփ Բախչինեան

ARMENIAN STUDIES RENEWED QUESTIONS AND FRESH MEANS

In the late 20th century globalization entered a new, qualitatively unprecedented phase. Astounding technological innovations had a ripple effect and revolutionized mankind's core perceptions and control of almost all that happens in this large universe

Massive growth in the communications sphere was one of the outstanding technological developments. It greatly revolutionized the nature, extent, impact and depth of interaction.

The *Haigazian Armenological Review* strove diligently to make the best use of these available means. Indeed, communication with scholars/contributors became more frequent, immediate and practical; refinement of articles became more multifaceted and negotiable; and the work of publication became more flexible, while accessibility of published material increased and many limitations were overcome. These and other innovations facilitated further developments and investments for the further improvement of the *Review*.

Nonetheless, alongside these core, content-oriented and technical achievements various challenges remain and tackling them is among the priorities and undertakings of the *Review* and generally of Armenian Studies journals.

The current facilities provided by technology are a further reason to: a) generate a network among Armenian Studies journals, develop cooperation and convene periodical meetings to address problems and adopt resolutions b) devise a strategy for the sustainability and the dissemination of printed and online journals, c) produce an all-encompassing digitized site of old and new Armenian Studies scholarship, d) develop workable uniformity among these journals by resolving technical problems within a relevant mandatory framework, e) integrate (as much as possible) this technical framework into the technical frameworks of world social sciences publications'.

There is no doubt that overcoming these challenges will contribute in a practical way to the production of a healthy milieu to organize discussions on the content of Armenian Studies, its undertakings and objectives.

On a different note, a broader definition of Armenian Studies, of which the *Review* is a strong champion, is still not fully applied.

In this regard, it is obvious that the greatest development of the last fifty years in the Armenian space should be properly researched. Indeed, the statehood of Armenia and Artsakh and all that springs from them are sources of contemporary raw material available for examination and research and should become a basic axis of Armenian Studies.

The Editorial Board of the *Haigazian Armenological Review* strongly believes that by focusing on this area, Armenian Studies would revitalize its role, broaden its definition, make itself more contemporary, and rightfully answer to one of its most important callings.

EDITOR-IN-CHIEF

Antranik Dakessian

EDITORIAL BOARD

Arda Ekmekji (ex-officio), Nanor Karageozian, Silva Papazian, Arshalouyse Topalian, Armen Urneshlian

CONSULTATIVE BODY

Sylvia Agemian, Jirair Tanielian, Yervand Yerkanian, Hranush Kharatian, Murad Hasratian, Hratch Tchilingirian, Megerditch H. Bouldoukian, Seta Dadoyan, Susan Pattie

HAR REPRESENTATIVE IN ARMENIA

Artsvi Bakhchinyan